

Գ Ր Ա Կ Ա Ն Ք

ՃԱԹԱԾ ԶԱՆԿԱԿԷ

Հ Ն Չ Ե Ա Կ

ՄՈՂՈՒՆ ԱՌՁԵՒ՛... .

Եօթը կոյսերն Օրլամուճախ
 Իրար կ'անցնին մազէն վերջը Պարկերին,
 Օրլամուճախ եօթը կոյսերն անձկագին
 Կը փնտռեն զուռն որ իրենց անցք սայ պիտի... .

Վառած են եօթը ջաշեր,
 Որ անցնին մութ այն դռներուն ընդմէջէն,
 Որոնց տանին լուր կարիւր լայն սրբահներ,
 Առանց երբէք որ հոն լոյսեր գողգողեն... .

Եւ կը հանեն անձաւներու մէջ խաւար...
 Ա՛լ աւելի կ'իջնեն վար...
 Իրենց առջև կը գտնեն մէկ զոցուած զուռ,
 Եւ անոր վրայ՝ բանալի՛ մը սակկո՛ւտ... .

Բացուածքներուն մէջէն ծովը կ'երևի...
 Ու մեռնելէ աւաբել՝
 Գոց դրանն առջև կ'եռան առանց կորովի,
 Ու բանալ շին համարձակիբ զայն երբէք... .

ՄԱՐԻՍ ՄԵՆՔԵՐԻՆՔ

Դռան ու քաղցր է գիշերները՝ լըսել՝ ձմրան
 Մեխաքոզ ու զոգողափայլ կըրակին քով,
 Անցեալ յուշերն որք յամբարար կը բարձրանան
 Մեթու՛թեան մէջ, զանգակնեքու շնունտ երգով:

Երանելի՛, զանգակն որուն կոկորդն հըզօր
 Իր ձերութեանն հակառակ ժիբ ու կենսունակ,
 Կ'արժակէ իր անիտփոխ կոչն հաւատաւոր
 Վըբանին ասակ, ձեր պահակի մը հանգունակ:

— Իսկ ճաթած է իմ հոգիս, և երբ ցաւառանջ
 Գիշերուան ցուրտ օդին կ'ուզէ խուսել իր կանչ,
 Յաճախ կը թուի թէ անոր ձայն ալ նըւազուն
 Թանձր հըրջնդինն է վրասոր լանջքի մը տար,
 Արեան լիճի մը քով, զիականց կոյտի մը տակ
 Որ կը մտնի՛ ճիգերու մէջ անշարժ, անհո՛ւն... .

Շ. ՊՈՏՈՒԿԻՍ

1. Ամենք, անձեա այս երկու քերթուածները, թարգ-
 մանուած հինգ տարի առաջ, անկարելի կեցած է ինձ հրա-
 տարակէլ նախորդ ընթացիկն ասակ, այդ առիթի զրացնու-
 թիւնն չեմ գիտեր ինչ ակնարկութիւններ կը տեսնէր
 անոնց մէջ՝ կայսեր անձին, կամ պաւտարի կեանքին
 նկատմամբ... . Հասոյց մ'է ինձի համար՝ դարձանել այ-
 սօր իրենց եղած զրկուքը, զրկելով զանոնք ձեզ՝ որ
 հրատարակուին:

ԱՆԹՅՈՒ ՓԱՆՈՒԵԱՆ

Փ Ո Ր Ձ Ա Ռ Ո Ւ Թ Ի Ի Ն . . .

Ինչպէս կ'ուզես որ սիրեմ, յարգեմ ըզքեզ և լըսեմ
 Ակոսպարիկ այդ բերնէդ, ականջս ի վար, ձայնով ցած
 Փըսփըսացած քու խօսքերդ, որք բարի են ու խոհեմ,
 Որք իմ բարւոյս համար են, զիտեմ, խորհուած ու ըսուած... .

Ինչպէս կրնամ հանդուրժել քեզի առանց զայրոյթի,
 Առանց ըզքեզ ատելու՝ երբ քու տեսքիդ մէջ արդէն
 Ես կը գտնեմ թարշամած բոլոր յոյսերս ծաղկատի,
 Երբ շարժումներդ ամէն մանուկ անցեալս կը ջարդեն... .

Հիմա՛ զիտուն, իմաստուն, հիմա լուրջ եմ, Աստուած իմ.
 Փորձառութիւն, հիմա դուն ա՛լ վերջապէս, իմ մէջս ես՝
 Ինչպէս որդը պըտուղին՝ և ես քեզմով կը փտիմ... .

Դուն կը ցայտես աչքերէս, խօսուածքէս ու խորհուրդէս
 Եւ ամէն օր որ կ'անցնի՛ կ'ընէ քեզմով զիս հասուն,
 Ձի դու մազն ես, մազն իսկ ես, և ես՝ որդիդ սիրասուն... .

ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆ